

—≡ Մ Ի Ո Ն ≡—

Լ.Ե. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1961

◀ ՅուՆիս ▶

Թիւ 6

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Մ Ո Ի Թ Ի Ն Մ Է Ջ Է Ն»

Սորունկ ցաւով է որ վերստին կ'անդրադառնանք տրտում այս խորագրին, ախտանշելու համար արարքներ՝ որոնք զանազան գողունի ձևերով տակաւին կը շարունակուին, իրենց մարդու և հայու արժանապատուութիւնը ծախած կարգ մը ախտաժէտներու կողմէ: Այս թշուառամիտները ձախողելու դատապարտուած իրենց՝ սադրանքներով կը կարծեն թէ պիտի կրնան դժուարութեան մատնել Հաստատութեան սպասարկուները, որոնք տարուան մը խաղաղութեան ընդմէջէն կը ջանան ընելու իրենց լաւագոյնը, բուժելու անմտօրէն պատճառուած վէրքերը հոգիներուն, և աւերները Վանքին:

Ըսած էինք ասկէ առաջ ու կը կրկնենք, թէ անձնական և մեղապարտ հաշիւներով ի գործ դրուած վարկաբեկումի այս փորձերը, յաջա օտարներու և ազգայնոց, ընդդէմ խթանի նետուած աքացիներ են լոկ, աւելին՝ ոգեւազու գալարումներ, անդառնալիօրէն ընկղմած պատրանքներու: Հրապարակը իրենց սուտերով սողոյել ուզող մարդոց դէմ որոշեր էինք լուել, սակայն, ինչպէս կ'երևի, տակաւին կան մարդեր, որոնք մեր լուութեան ոսկին կապարի տեղ կը փորձուին ընդունիլ:

Այս անզսպանակ կզակները չեն անդրադառնար որ նուիրական այս ժառանգութեան սպասաւորները, սվքեր ալ կոչուին անոնք, միակ իդձ մը և ուխտ մը ունին, ընելու իրենց բովանդակ կարելին, Աստուծոյ փառքին և ազգի պատուին համար մեր նախնիքներէն մեզի ժառանգ տրուած սրբազան այս Տունը պահելու և աւելի բարգաւաճ վիճակի մէջ դնելու՝ մեր ժողովուրդի զգուանքին և օտարաց յարգանքին առկա: Այդ իդձը իրականացնելու մեծագոյն պայմաններէն մին է, համերաշխութեան և նուիրումի ոգին, որ դերակատար ոյժն է բոլոր աստուածահաճոյ ձեւնարկներուն:

Մեր խորին համոզումն է թէ մեր պաշտած այս իտէալին, այսինքն այս

Հաստատութեան սրբազան ոգիին թշնամիներն են անոնք՝ որոնք կը փորձեն խանգարել անոր ներքին խաղաղութիւնը, իսկ աւելի մեծագոյնները անոնք՝ որոնք ներքին համբարաշխութիւնը վրդովող այսպիսի վիճակ մը չեղած պարագային, ինչպէս է այժմ, չար զգացումներէ մղուած, կ'ուզեն բոլորովին հակառակը հաւատացնել հանրային զգացումին, որ շատ յաճախ ըսուածներէն կը կազմէ իր գաղափարները:

Ձեռք ուզեր անդրադառնալ անցեալին, ո՛չ ալ վերլուծել արարքը, որ ահաւոր փոթորիկի մը նման, տակաւին երէկ, այնպէս յայտնաբերուած շատ հաստատութիւններ, քանի մը անմիա փառասէրներու կողմէ: Ի վերջոյ ամէն զործ իր արդիւնքէն կը դատուի, և իրագործուածը ծանօթ է բոլորիս: Յաւիտենական է ճշմարտութիւնը, ով որ հով կը սերմանէ՝ պարտաւորուած է փոթորիկ հնձելու:

Գիծը ծուռ ամառու մարդոց նկատմամբ արդահատանք ունինք միայն, ըլլան անոնք միաբաններէ կամ ժողովուրդէն, որովհետև կը հաւատանք թէ անոնք բոլորը կը տառապին հոգեւոր ու մտաւոր չքաւորութենէ, աւելին՝ այդ եղկելիները տէր չեն իրենց անձերուն, զանոնք կիրքով ու շարունակեալմբ լեցուցած ըլլալուն համար: Տարիներէ ի վեր յարակրկնուած սուտերն ու գրպարտութիւնները, ճիշդ է թէ չեն յաջողած շեղեցնել ճշմարտութիւնը իր ուղիէն և արդարութիւնը իր ընթացքէն, սակայն այս բոլորը կու գան խախտելու մեր համարու վարդ մը մարդոց անկեղծութեանը նկատմամբ՝ որոնք տակաւին հաւատք կրնան ընծայել վաւերական շարագործներու, երբ անոնք, երէկ և այսօր, չափուեցան, կշռուեցան և իրենք ծանրութեամբ պակաս գտնուեցան:

Անոնցմէ մին, չուրջ տարուան մը սգաւոր լուսութենէն յետոյ, գիրք է գրեր, փաստելու իբր թէ «անօրէնութիւններ», որոնք օրինաւոր եղած ըլլալուն համար խարանհար ըրեր են այս հովուի: Եղելութիւնը որ նիւթ է ծառայեր հոգեւոր այս լանտին, իր օրինաւորութեամբը այնքան վաւերական ու հաստատուն է, որ իր բարբաճանքները, իրենց այլապէս ազերասրկու և սրտառուչ հանգամանքով, մեզի ոյժ չեն տար հարուածելու զինքը, որ շատ լաւ պիտի ընէր, եթէ փոխանակ զիրք գրելու, լուսկեացներու յատուկ վանք մը քաշուէր, լուսութեան մէջ քաւելու իր այն մեղքերը, որոնք հատորներով չեն սպառիր:

Տակաւին ուրիշներ, նոյն հիւանդագին երևակայութեան ծնունդ, Ամերիկայի և ուրիշ զանազան գաղութներու մէջ, կը շարունակեն երգել իրենց պուրբոր գրաբանութիւնները, շրջելով տունէ տուն և մարդէ մարդ, նախանձով ու թոյնով լեցուն, պղտորել շանտով մեր բարի ժողովուրդին տրամադրութիւնները, որոնք մինչև երէկ ուրիշ զգացումներով սովոր էին նայելու սրբազան այս Հաստատութեանը: Ձեռք գիտեր թէ մինչև երբ պիտի տէ՛ն մայեռանդ այս ճիւղահար: Ձեռք գարմանար խելակորոյս այս քարոզիչներուն, բայց կը դարմանանք ունկնդիրներուն, որոնք իրենց միամտութեանը մէջ պատմուճանուած, չեն գիտեր գատորշել սուտը ճշմարտութենէն:

Տակաւին մօրուսաւոր և անմօրուս նենգամիտներ, որոնք կոտուշաւոր սուտերով մրտով կը փորձեն տեղական և օտար լրագիրներու էջերը, այն միամիտ հաւատքով թէ կրնան կասկածանքի ենթարկել օրուան վարիչները, քառանց ըմբռնել կարենալու, թէ սուտն ու գրպարտութիւնը ո՛չ միայն չեն յաջողիր, այլ ճակատագրուած են խայտառակելու զիրենք յերկրողները:

Ի՞նչ քանի մը ամիսներ առաջ, մութին մէջ ծածկուած դաւադիրներ, տեղական թերթի մը մէջ զրել տուին թէ վանքապատկան հողեր կը վաճառուին Իսրայէլի մէջ, առանց մտածել կարենալու որ նման որևէ գործողութիւն Ս. Աթոռոյ Տնօրէն և Լնդհ. Ժողովներու որոշումներով միայն կրնայ ըլլալ: Եղածը, իրականին մէջ, ըսուածին ճիշդ հակառակն էր: Երկու կտոր հողեր գնուեցան, մին Նագարէթի և միւսը Հայֆայի մէջ, դպրոցի և գերեզմանոցի համար: Վերջինը զինն էր Ս. Աթոռոյ Միաբան հանգուցեալ Տրդատ Վրդ. Պէրպերեանի նուիրատուութեան, որ իր կենդանութեանը, կտակով փափաք յայտնած էր որ դրամատան մէջ իր կողմէ ի պահ դրուած 1500 Իսրայէլեան ոսկիի գումարը, Հայֆայի մէջ իբրև ազգային գերեզմանատուն ծառայող հողի մը գնման յատկացուի:

Իրողութիւնները շրջուած տեսնելու, զիտակցաբար ստելու և հանրութիւնը խաբելու այս անխիղճ փութկոտութիւնը, յետ այսու, շատ սուղի պիտի նստի բոլոր անոնց՝ որոնք պիտի ուզեն շարունակել իրենց այս զուելի գործը: Կ'ըսենք ասիկա, առանց աժան սպառնալիքի, որովհետև ցարք մեզի սկզբունք ըրած էինք անյիշարար և հանդուրժող ըլլալ, աներկբայ այն մտածումով, թէ շարագործները սահմանուած են պատուհասուելու: Սակայն ի վերջոյ շարերուն հանդուրժելու համբերութիւնը, նոյնիսկ սուրբբու մօտ, չափ մը ունի, հակառակ իրենց հոգիներու անհուն մթերքին: Մեղքը, նոյնիսկ շարժով զգեստաւոր, պարտի իր կշիռն ունենալ խղճմտանքի նժարին: Ուղեղի տեղ մաղձամաշկ մը, և մարմնի տեղ՝ մեր ցեղային տիպարը եղծող նիւթացած շուք մը ունեցող եղկելիներուն գժուար է զգաստանալ, անոնք հողէ պտուկներու նման տակաւին շատ պիտի եփին, առանց ճաթիլ կարենալու: Ի վերջոյ շարութիւնը հումանիշ է սրտի ամայութեան, գետին մը հողի յատակին, տատակներով լեցուն: Սուրբ վրէժխնդրութեան մը զգացումը, որ քիչերու շնորհուած անաքինութիւն մըն է, իբրև մտքի և հողի սխրագին երևոյթ, վերոյիշեալ թշուառամիտներու քով կը շփոթուի զրպարտութեան և շարութեան հետ, որ խաւարն է հողին և տրամութիւնը մտքին, աւելին՝ ներքինացումը բոլոր առաքինութիւններու:

Անսալով աղիւ և բարի հողներէ մեզի եղած թելադրութեանց, փորձեցինք մոռնալ շարիքներով լեցուն անցեալը, որ այս սրբազան Հաստատութեան բաժինը եղաւ, որպէսզի ժամանակին կեր ըլլալիք տրտում իրադարձութիւնները չթարմանան միտքերու մէջ: Թողովով որ արդարօրէն պատուհասուածները, խղճի խայթէն նեառհար, տապալակին, զլխատուած հաւերու նման, առանց մեռնիլ կարենալու: Ի վերջոյ ո՞վ է կրցեր փախչիլ կեանքի զիրէն, որ այս պարագային դատակնիքն է մարդոց արարքներուն, արդարութեան կնիքով կնքաւոր:

Հակառակ մեր այս մեծ զիջողութեան, այսինքն սուտերու և զրպարտութեան դէմ ինքզինքնին չպաշտպանելու շարչարարին մեծանձնութեան և ներողամտութեան, կործանած ճակատի փախստական զինուորներէն ոմանք, պահուրտած իրենց թաքստոցներուն խորը, անպատակ հրախաղութիւններ կը փորձեն, իր ճամբայէն աներկմիտ ընթացող կարաւանը անաբեկելու արգահատելի ճիգերով: Չենք ուզեր մանրամասնել բոլորիս այլևս շատ ծանօթ անոնց

գործունէութեան միջոցներն ու կերպերը, որոնք անցնող հինգ տարիներու ընթացքին գործադրուեցան և տակաւին կը շարունակուին, և սակայն միշտ չար բախտէն նետահար:

Եթէ ուզենք այս ողբերգակ կատակերգուններուն ցարդ իրագործածները խտացած տարազով մը ներկայացնել, համաձայն իրենց տրամաբանութեան և որդեգրած ռազմավարութեան, առանց չափազանցութեան, կը յանգինք հետեւեալ ձևին. — Զրպարտութիւնը հաւասար է սուտի և սուտը զրպարտութեան, երկուքը միասին՝ ձախողութեան: Հակառակ շատ յստակ և փորձուած այս տարազին, արկածախնդիր այս խիկարները չեն խելամտիր և կ'ուզեն իրենց միայն յատուկ ալիւմինով մը սուտը ճշմարտութեան վերածել, թքնելով այսկերպ թէ՛ ճշմարտութեան՝ և թէ՛ բոլոր անոնց երեսին, որոնք չեն ուզեր զգալ այս անկարելին:

Հետեւաբար, եզրափակելով մեր նշումները, որոնք հակիրճ մէկ ազգաբարագիրը կ'ուզենք նկատել յետ այսու մեր ըսելիքներուն և ընելիքներուն, պաշտօնապէս կը յայտարարենք. ա) Շուտով պիտի հրատարակենք պատրաստութեան մէջ եղող «Կապոյտ Գիրքը», եթէ խոշոր չի հնչեր անունը այս գործին, որ փաստացի պատասխանն է նախ օրինակորութիւնները «անօրէն» տեսնող երագատեսներու ցափռուքներուն, մեր տրամադրութեան ներքև եղող վաւերագրերու, նամակներու և ստորագրութիւններու պատկառելի թէզիս լոյսին ներքև: Բ) Գրաւոր վկայութիւններով պիտի վերբերուին գործադրուած դաւին մանրամասն երեսները, տակաւին շատ քիչերու ծանօթ, ինչպէս նաև վար պիտի առնուին դիմակները սրտցաւ ու ազնիւ նկատուած շատ մը ազգայիններու, որոնք այսօր պիտի ամչնան դաւադիրներուն զոհ գացած ըլլալնուն համար, դաւը զիրենք դաւաճանելէ վերջ մանաւանդ: Գ) Լուսանկարներով և վկայագրերով պիտի ցուցնենք գործադրուած չարաշահութիւններն ու զոգութիւնները, կալուածական և դրամական, որոնք փորձ աւազակներու միայն յատուկ են: Դ) Ոստիկանութեան կողմէ ստուգուած միջոցներով պիտի ապացուցանենք անհետացած աւանդներու զոգութիւնները, իրենց ճերմակ մօրուքներէն չամչցող արքեպիսկոպոսներու կողմէ, որոնք եթէ կաթիլ մը զգացում և խիպ ունենային, իրենց փէշերը սոթած, խանութէ խանութ չէին շրջեր, չարախօսութեան և սուտի ղէտսաններ կարգալով այլևս իրենցմէ զոգուած ականջներու: Ե) Մեր իրաւասութեան և կարողութեան սահմանին մէջ եղող բոլոր միջոցներով, խստօրէն պիտի հակազդենք այն բոլոր արարքներուն, որոնք այս նուիրական Հաստատութեան պատուին ու շահին հետ գործ կրնան ունենալ:

«Որ ունի ականջս լսելոյ՝ լուիցէ»: